

Զանգլուի մարտին  
Յովակիմայ Նահատակի թավուքական  
կոստանդնուպոլսկացոյ  
Որ կատարեցաւ յամի Տեսու 1843 Օդուտու 10  
ի հասակի 22 ամաց

Դեռ յառոյգ տիս զառաքինեաց ըզհանդէս,  
Յուցեալ յանձին ի փորձութիւնը պէս պէս。  
Իրբեւ ոսկի արկաւ ի բովս տանջանաց,  
Մինչեւ արեամբն զմեղս անկման իւր սրբեաց,  
Յոյս սնոտեաց, զանք և կտտանք մամոնայ,  
Միաբանեալ յարեան մարտ տալ ընդ նմա:  
Անուամբ Տեսոն ել ընդ առաջ անվեհեր,  
Յաղթեաց և ետ զփառս Փրկչին իւր նուէր:

Հաճեցաւ Տէր, էջ պսակարերն յայն ի պահ.  
Յորում դահիճ վարէր զանմենին ի մահ,  
Կապեալ ձեռօք աշըն ի խոնարհ գնայր նա,  
Ընդ հետոս Փրկչին իրը ընդ շաւիդ Գողգոթայ:

Ամբոխ մեծ էր և բանսարկուն դեռ իրը օժ,  
Փչեալ առ ունկն, ճգնէր վատնել զսիրոյն բոց.  
Այլ պատանեակն զբուժեալ զգլուխն եւեթ,  
Վանեաց զչարն և լուրջ դիմօց ծունը եղ:

Շողաց սուսերն, երիցս ենար ըզծոծրակ,  
ի կիսահատ պարանոցէն սուրբ ծորակ  
Յայտէր ի սփիւռ, այլ նա ընդ մէն մի հարուած  
Մնջէր հեղիկ «Սէրդ իմ, Փրկիչդ իմ Աստուած»:

Պակեալ դահիճն և մոլեզնեալ յարենէ,  
Իրը ոչխարի զսուրն ի կոկորդն դնէ,  
Աչք պատանոյն խփմամբ զիրեցտակս ողջունեն,  
Որ զնոգին առեալ Փրկչին նուիրեն:

Կապեալ վէմ մեծ զմարմինն ի ծով ընկեցին,  
Ամպրոպայոյզ ջուրը իրը ի ցաւս երկնեցին,  
Ի թաթառաց խոռվեալ անդունդն ալեսաստ,  
Զանգլուխ աւանդն բերեալ մատոյց յեզերս աստ:

Որ գայ շիրմի նահատակիս այցելու,  
Առցէ խրախոյս և յիշեսցէ ակնածու,  
Եթէ ի շնորհս սորա ըզմեզ Տէր փրկեաց,  
Յօրէ անտի յարենէ և լուկանաց<sup>1</sup>:

Թաւրիզ, 10 Յուլի 1933

ՀաՅ ԱզէՄԵԱ

1. Թէեւ Պրն. Հ. Աճէմնանի ձեռագրին մէջ անյայտ է սոյն տապանագրին հեղինակը, սակայն նկատելով լեզուն, ոճը, իմաստն և ինչ ինչ պարագաներ, շատ հաւանական է որ մեր Միթթարեան հայրերէն մէկուն գործն ըլլայ ան: Ե. թ.

## ՕՐՈՒԱՆ ԳՐՔԵՐ

ՀԱՄԱՅՆԱՐՃԱՑԻՆ պատերազմի ամենէն մեծ զոհերն եղան մեզմէ խլուած մտաւորականները. կը կարծուէր որ անոնց յաջորդներ շատ տարիներէ վերջ կարելի էր սպասել: Անտարակոյս կարելի չէ ժխտել այդ ենթաղբութիւնը: Անցեալ ըրջանի այդ պատրաստուած ամենէն յայտնի մտաւորականներու նմանները չտեսանք, թէեւ երկու տասնեակ տարիներ անցած են արդէն: Վարուժանի յաջորդ չենք կրնար ցոյց տալ, Ուուրէն Զարդարեանի տեղը բռնող մը չեղաւ: Ղարիպներու կեանցին վրայ գուրգուրացող Մելքոն կիւրճեանը աշակերտ մը չժողուց. Գրիգոր Զօհրապի դրական դպրոցէն յաջորդ մը չտեսանք. Երուանդ Արմաքէշխանլեանի իրապաշտ գըրիչն յիշեցնող: մը չգտնուեցաւ և ոչ ալ նոր բանաստեղծ մը որ Սիամանթոյի արձագանքն ըլլար: Անցան անոնք, անվերադարձ. մեր այդ նահատակ մտաւորականները կալիոստրի այն առասպելական սերունդէն չին որ մեռնէին և վերստին ծնէին...: Տաղանդաւոր մեռնողները եթէ յաջորդներ ունենան, անոնց գործունէութիւնը չի դադրիր:

Մենք հայերս հետեւիլ չենք ուզեր այլ մեզի հպատակեցնել. ասով է որ ամէն նոր գրող անկախօրէն զրիչ կը շարժէ, դպրոցական ըրջանին միայն կ'ունենայ իր սքանչացումի առարկայ հիներ՝ որոնց պահ մը կը հետեւի, եւ հազիւ փորդիկ գովեստի մը կ'արժանանայ՝ իսկոյն այդ սքանչացեալը իր հմայքը կը կորսնցնէ, եւ գովզն այլեւ միջակութիւն մը կը գովնայ: Երբ Արփիար Արփիարեանի «Նոր կեանց»ի աշխատակիցները կը գովէի մեր այս «Բազմավէպ»ին մէջ, Հ. Ալիշան կը պատուիրէր ինձի. — «Մի՛ գովէր, անոնք շիփանան, և ցեղ կ'արհամարհէն...»: կը շիփանան, և ցեղ կ'արհամարհէն... կը պատմէ: Դրամապաշտ անպատիւ երկիրն է այն: Ամերիկան՝ միեւնոյն ատեն թէ կուտակուած ոսկիներու աշխարհն է և թէ համատարած աշխա-

չէի քաղեր, կը շարունակէի զնահատականներս. կը համարէի որ այդպէս քաջալերած կ'ըլլայի մեր զրական վաստակաւորները:

Երեսունեւհինգ տարի այսպէս շարունակեցի, բնականաբար ուզելով քաջալերել ոչ թէ շփացնել, այդ հաստատ մտքով նոյնպէս կը շարունակեմ իմ զրական տեսութիւններս, ազատ յայտնելով թէր ու դէմ կարծիքներս: Ընդհանրապէս զրախօսականի արժանի կը տեսնեմ այն զրելորը զոր կը ստանամ հեղինակներէն առանձին և կամ «Բազմավէպ»ի խմբագրութեան միջոցով: կ'իմացնեմ նոյնպէս որ իմ մէկ նոր պատրաստած «Հայ Գիրքը» ընդարձակ երկասիրութենէս գուրս կը ման այն հեղինակները՝ որոնք մեր վանցի մատենադարանին և կամ ինձի չեն հասցներ իրենց հեղինակութիւնները կամ հրատարակութիւնները:

\* \* \*

## ԱՅՍՊԻՍ Է ԱՄԵՐԻԿԱՆ

Հետ. ՅԱԿՈԲ ԳՈՒՑՈՒՄՑԵԱՆ  
Ֆեւառելքիս, 1934, գիւն 85 էնթ:

Վաղուան Յեղափոխութեան նուէրն է ան Գույումճեանէն, որ ժողովուրդները կը հրաւիրէ իր ետեւէն երթալու, իր երգն ունիղը երլու: Ընթերցողը հետեւելով ազատամիտ ու յանդուգն հեղինակին, պիտի լուէ Ամերիկայի ընկճուած, սարկացած, խղճալի ամբոխին վայնասունը, պիտի տեսնէ բարքերու աններնի անկումը, որուն իրը միմիթարութիւն հեղինակը կ'ըսէ թէ վաղուան յեղափոխութիւնը կը պատրաստուի եւ փութով օգնութեան կը հասնի այն թշուառներուն: Դրամատիրութեան դէմ է որ կ'ըմբռուանայ հեղինակը և իր ընարին լարերուն վրայ կ'երգէ մարդկութեան վաղուան յաղթանակի երգը:

Անկեղծ է Գույումճեան, պէտք է հաւատալ՝ որ Ամերիկան այնպէս է ինչպէս հեղինակը կը պատմէ: Դրամապաշտ անպատիւ երկիրն է այն: Ամերիկան՝ միեւնոյն ատեն թէ կուտակուած ոսկիներու աշխարհն է և թէ համատարած աշխա-

տանոցը, ուր կը հիւծին քսան միլիոն  
անգործներ և քառասուն և երկու միլիոն  
անօթիներ: «Ուր պետութեան պաշտօնեա-  
ները տարեկան երեսուն միլիոնի կաշառը  
կը կլլեն»: Այսօրուան և վաղուան հա-  
նրավարականները միացած՝ այդ անպա-  
տիւ Ամերիկայի սրտին եթէ գամեն կարմիր  
պրօցակը՝ շուտով կը փրկուի ան, կը յայ-  
տարարէ Գույումճեան՝ որ կը թուի ըլլաւ,  
իր այս գործով՝ փողը բոլցեւիկեան ծա-  
ւալոցին:

Ազգային եւ ժողովրդական “ՄԱՍԻՒ”,  
Օրացոյց 1934 - ժբառ տարի, թաւրիզ.  
ՀԱՅԿ ԱՃԵՄԵԱՆ

Բանասէր – գրագէտ հեղինակը հաւա-  
տարմաբար զրած է նաև մեր խիմիքակի  
պատգամները 1934 թուականի համար որ  
կը գուշակէ. «Տարիս այս լինի յոյժ ա-  
ռատ, բերրի և պարարտ ամենայն թե-  
թեւազին ընչիւց. լաւ ճռաքաղութիւն, շատ  
պտուղ, գինի, ապրշում, ձէթ, միս ձուկ:  
Ամ բոլոր լինի առողջ և խաղաղ: Զմեռն  
ջերմ, գարունն գէջ, ամառն եւ աշունն  
քամոտ: Առատութիւն ոչխարաց, մեղրոյ  
և բնդոց»:

Ղարադաղի հայկական երգերէն հրա-  
տարակած է նմոյշներ. աշուղային երգողը  
շատ սիրահարուած իր իշուկին, անոր  
զուրբան կ'ըլլայ, ու երգը կը վերջացնէ  
այս քառեակով.

«Բաւարան փորիդ մեռնիմ, իշո՞ւկ ջան,  
Ուսներիդ արծաթ նաև բրին մեռնիմ, իշո՞ւկ ջան,  
Անտէր փալանիդ, թազա եռուարիդ մեռնիմ, իշո՞ւկ  
ջան,  
Ալի, Ամքօն մեռնէր դու չը մեռնէիր, իշո՞ւկ ջան»:

Աճէմեան կը զբէ թէ անդրանիկ օրացոյցը լրյս տեսած է 1500ին, իսկ մեր մէջ 1757ին, զոր կը հրատարակէ վենետիկի մեր Մխիթարեան միաբանութենէն Հ. Յակոբոս Զամշեան:

Պր. Ալոտ. Շահբազեան կը հետաքրքրէ  
հիւրամեծար գաւառաբարբառ ասուլիսով։  
Մ'եծ համոյցով կը կարգանք Հ. Աճեմեանի  
պարսկական ամիսներու բանասիրական  
տեղեկութիւնները։ Պարսկաները իւրաքան-

չիւր ամսուան 14-րդ օրը կը կոչեն Սիր-  
խոր - սխտորակեր . այդ օրը առատու-  
թեամբ ամէն մարդ սխտոր կ'ուտէր, այդ  
առողջապահիկ սովորութիւն մ'էր մարմնի  
համար, շատ կենսական էր իրրեւ հակա-  
նեխիչ, իսկ աւելորդապաշտի համար զի-  
ւահալած ու չար աչքէ պահող:

Ալլահիկերտի՝ Մուժամբարի բարբառով  
Դալլաք Զաքարի կեանքէն մէկ դէպքը կը  
պատմէ:

Ժողովրդական զուարձաբանութիւններէն կ'արտազրեմ հետեւեալը. — «Շամախսեցի երկու կանայք երկաթուղու կայրանում կանգնած նայում էին շոգեմեցինային: — Ա՛քու, ասաց մէկը միւսին, ադ հինչ ան ա, թի ադ վագօննարը աթանց օրինաման: — Զամս իմանում, մին զեանալազան կայ. նրա տակին կրակ ան անըմ, հիւրը հիփ ա կեամ, վագօնը ըինամա հայ: — Առ քի աթանց ըլի, մեր թումաս պաղայի համամը պէտըմայ օրական հասուռ վեստ ման կեար քի: — Ա՛հ, հուզամ կիլոխտ ալ, չորս զեանա չարի ասիի, կացրու տակին, նա ալ քինեա, ...»:

Թաւրիզի հին պատմութիւնն արտա-  
րուած է ըստ եւրոպացի հին ճանապար-  
ուրդներու. ամենէն ընտիրը Մարքոյ Փո-  
ռյինն է : - Գալուստ Շերմազանեանէն  
'արտագրէ Թաւրիզեցիներու և Ղարա-  
պղիներու իրարու փոխանակած անէծց-  
երը, բրտութեան սահմաններէն դուրս կը  
կատեմ Ղարապղիներու անէծցներն և  
իմարանական կրցոտ խօսքերը : Աճէմեան  
արուէ տարի փնտուել կու տայ իր «Մա-  
հ»ը իրեւ միակ կենսագիր պարսկա-  
սուուն :

“ՓԱՌԱՆՁԵՄ”, ՕՍԿԱՐ ՍԱՖԻՐԹԻ  
ՀԱ. ԲՐԱԳ. Տ'ԱՐՊՈՒ, առ. «Արգոս», Գահերց 1933

Ծանօթ վէպին գրախօսականս կը շա-  
ռնակեմ գ. հատորի առթիւ։ Արդ, կա-  
յլի է կատարեալ գաղափար կազմել

զին ամբողջութեան վրայ:

ՀԱՆՐ ԿԸ ճՈԽԱԳՆԵ ՍԷՆՔԵՎԻՃԻ «ՅՈՒ եր»

թաս»ի յար Ենման իրաւցնէ զգայացունց  
եռահատոր պատմական վէպովը : Նման  
վէպ մը կարելի չէր սպասել Լեւոն Շան-  
թէն և Աւ. Աճարոնեանէն՝ որսնը իրենց  
երկերով ցոյց տուած էին Սէնքեւիչ մը  
ըլլալ և չուզեցին ըլլալ :

Բնականաբար Օսկար Սաֆրոթի այս  
վէպը ամէն հայ ընթերցողի համար ա-  
ւելի հրապուրիչ է քան Աշնքեւիչի «Յո՞  
երթաս»ը : Առանց ուրանալու կիւտաւ  
Ֆլուադի «Salammbô»ի անգուգական  
պերճութիւնը, կրնամ անկէ զրկուիլ՝ քան  
թէ այս հայ չնախօսական պատմական  
հայագրում վէպէն :

Ջրանսացի հեղինակը մեր ազգային թերութիւնները դիտելու համար խոշորացոյց չի գործածեր. գուցէ ան՝ ըլլալով հնախօս պատմագէտ, գիտութեանց կաճառին ներհուն մէկ անդամը, մեր ազգային թերութիւնները բաղդատելով միւս ազգերուն ենցածներուն հետ՝ շատ աննշան գտած է մերինները. ան չ'ըմբոստանար Մըջիւնիկ քահանային աննկարագրելի չարագործութեանց մասին. թէեւ ամբողջ վեպին մէջ կէտ առ կէտ անոր ոճրագործութիւնները կը յիշէ : Դաւաճանները՝ Պարսիկներուն կը թելադրեն բնաջինջ ըստել հայութեան կտրիճները. կ' ըստն առոնք «Հայաստանի բոլոր աղուէսներն ու սուրբները պէտք է նուաճել եւ միայն առանուկներն ու նապաստակները ողջ ձըմունք կ' ունի լուս ու մեր եւ հայութեան սիրար

«Փիքը լօթի իր Սէլէցալուս ու Համելու համար, համաշխարհային պատերազմին վերջը երբ հայ մտաւորականերն և ժողովրդի կտրիճները թուրքին անգաղով հնձուած էին, հայութիւնը ըկչոտ նապաստակ կ'անուանէր : Զեմարձեր որ հայասէր Սափրօթ՝ Լօթիի չարիտումով զրած ըլլայ յիշեալ տողերը :

«Փառանձեմ»ի հեղինակն իր այս վելին մէջ հայուն հոգեկան նկարագիրը բականէն աւելի գերազանց ցոյց տուած . կը հեգնէ օտարազգի վարիչներու դիանագիտական նենգութիւնները եւ կը մայլի հայկական առաքինութեանց վրայ : այ հնախօսներէն աւելի հմտացած է մեր

ազգային հնախօսութեան եւ հին բարքեւ-  
րուն, զի այն ոչ միայն գրքերով, այլ  
երկար ատեն Հայաստանի մէջ ուսումնա-  
սիրած է իր այս մշակած վէպին առար-  
կայական պատմութիւնը։ Ժամանակագրա-  
կան անձգութեանց կամաւորապէս անու-  
շադիր կ'ըլլայ՝ զի վէպին թնճուկներն  
այդպէս աւելի դիւրաւ կը լուծովին։ Թարգ-  
մանիչն իր աշխատութեան յենարան կ'առ-  
նէ բնական լեզուի պարզութիւնը՝ որ հե-  
ղինակութիւն ըլլալու տպաւորութիւնը կը  
ժողու։

բապատասխան պատկերներով. Վենետիկի մեր Մխիթարեան տպարանէն լոյս տեսած երանսերէն Հայոց պատմութիւնը մինակն որ որ զարդարուած էր վիմատիպ պատերներով, հեղինակն ինքը, Հ. Յակոբոս Ասավերտենց լինելով միանգամայն նկատիչ, իտալացի նկարիչի մը գծագրել կուտար պատկերներու շարագրումը : Անկէ երջը՝ նոյնպէս մեր տպարանէն « Տուրին » վէպն ալ պատկերազարդ լոյս տեսած է նիւթին համապատասխան նկարերով, որոնց գծագրին էր իտալացի Ճիշտթոյ նկարիչը, իսկ շարագրովը նոյն նքն հեղինակը : Իսկ « Փառանձեմ » ը կըրամ ըսել առաջինը կը համարուի որ ճոխատկերներով զարդարուած է, հարազատ նաև համարական և պատմական պատման ներուն :

«Արգոս» հրատարակչական ընկերությանը կը պատրաստուի «Փառանձնամ» պրունակութիւն «Պապ» անունով նոյն էս հայկական կեանքէն առնուած, նոյն եղինակին զգայցունց վէպի թարգմանութիւնն հրատարակել եթէ 2000 ըներգող գրաւոր յայտնեն իրենց փափաքը պղակի հրատարակիչը ընկերութեան։ Նըան հայ պատմական այնքան հետաքըրական վէպ մը ինչպէս «Փառանձնամ» ըարդացողը պիտի գուշակէ անշուշտ թէ որքան զմայլելի պիտի ըլլայ անոր շանունակութիւնը՝ «Պապ»ը։

Հ. Ա. ԿՐԵՍՏՈՆ